

ցերուն լցուը մերձակայ սառերուն վրայ զարնելով այնպիսի փայլ մը կ'առնէին որ ինչուան հեռու տեղեր լրւսաւորութիւնը կ'երթար : Ի ոլոր այս երևոյթները ուրիշ բան չէին՝ բայց եթէ նախապատրաստութիւն ան հրդեհին որ եղաւ 1744<sup>ին</sup> նոյեմբերի 30<sup>ին</sup>, և անանկ ուժգին ճայթեցաւ՝ որ բոլոր | աղաքուն կայի բնակիչքը լեղապատառ սարսափեցուց : Այս բորբոքումն ալ նախընթաց տարւոյն պէս ահաւոր եղաւ, թէ բոցերուն և մոխրին առատութեամբը և թէ միանգամայն ըրած ողողմունքներով :

1768<sup>ին</sup> ապրիլի չորսին դարձեալ բռնկեցաւ Գողոբախի, և անանկ թանձը մոխրի կը ցանէր որ օրուան պայծառ լցուը գիշերուան աղջամզի փոխեց : Ու երջապէս յետ քսանամեայ հանգստեան մը, որ միջոցին ոչ ծուխ և ոչ մուխ երեցաւ, մէյմ' ալ յանկարծակի բոլոր ձիւները հալելով նոր հըրդեհի մը նշաններ տուաւ : Ու կ գիշեր մը միայն բաւական եղաւ այդ գժոխային կրակին պէտք եղած զայրոյթը տալու . հազիւ թէ արեւը հօրիզոնին վրայ սկսեր էր փայլիլ և ահա բոլոր ան լեռները որ Գողոբախիի բերնին չորս կողմը կ'իյնան, բորբոքած կ'այրէին՝ ապակեղէն նիւթով մը ծածկուած : Հումապոլթ իր գրութեանցը մէկուն մէջ կ'ըսէ թէ՝ այս բորբոքումը այն աստիճան սաստիկ աղաղակ կը հանէր որ հուայգիլի նաւահանգստէն, որ յիսունուերկու փարսախ հեռու կ'իյնայ Գողոբախիէն, այնպէս կը լսուէր՝ իբրև թէ մօտ տեղ մը թնդանօթ արձըկելու ըլլային . և կ'աւելցնէ որ նոյն միջոցին խաղաղական լվակիանոսին վրայ եղած ճամբորդներէն շատերն ալ լսեր են այս ձայնը :

Գողոբախին 18,876 ոտք բարձրութիւնի . և թէպէտ գիշերահաւասարին մօտերը կ'իյնայ, բայց անով հանդերձ միշտ իր գագաթը ձիւնապատ է . և կատարը շատ սիրուն ու կանոնաւոր կոնածեւ է : Ու բան ծածկած ձիւներն ալ շատ կ'աւելցնեն իր գեղեցկութիւնու

տեսքը . վասն զի չէ թէ միայն լերան խորտուբորտութիւն կը ծածկեն, և չեն թողուր հետաքրքիր ճանապարհորդին դուրս ցցուած ժայռ կամ քար մը տեսնելու՝ հապա երբ արևէր իր առաջին ճառագայթներովը զիրենք կը լրւսաւորէ, անանկ հիանալի, անանկ սիրուն տեսարան մը կ'լնծայեն՝ որ կարծես թէ աղամանդէ լեռ մըն է՝ որ խրոխտալով ու հպարտութք մը կ'ելլայ կը բարձրանայ ինչուան այդ կապուտակ կամարը որ զինքը ամէն կողմանէ կը շրջապատէ :

Պակեփորիկի մը մէջ եղած քանի մը ազգային երգեր :

Խնչ բաղդ, ինչքաղը գիւտ մը չէր սեպէր արդեօք ազգերնիս եթէ յանկարծ մեր սիրելի հայաստանի որդւոց մաքին մէջ զարթնուին, ըսենք հարիւրաւոր ու հազարաւոր տարիներով առաջ իրեն դիւցազանց յաղթանակները փառաւորելու համար հնչեցուցած երգերը, կամ Գողթան Ուսայից յարմարաւոր գաշնակութիւնները՝ որոնց արձագանգը պատմութեամբ է միայն որ գեռ կը հնչէ . այլ փոքու շատացեալ, մեր նախնի բայց և ոչ շատ մէզմէ հեռու եղող հարցն ու իմաստնոց ուրախութեանը և տիսրութեանը առհաւատեայ այն կիսահառած թրթունն խաղերն ու ոլորմունքները, որոնցմէ արդե՛ի պատմութենէ և ՚ի լրոյ մեր ականջը զուրկ է բողորովին : Ի այց եթէ աղգասիրաց ուրախութիւնը միշտ կատարեալ պիտի ըլլայ, ուրախանանք գոնէ կիսով եթէ իրենց անձայն երգերուն ալ հանդիպինք . և անոնց իմաստից գեղեցկութեամբը զմայլած, մոռնանք կամ մարենք՝ եթէ միայն կարելի է, անոնց ևս աւաւել հրաշալի երաժշտական եղանակները լսելու արծարծմունքը որ սրտերնիս կը զգայ :

Այսպիսի գեղեցիկ երգեր ատեն ատեն գրած ենք Բազմավիպիս մէջ, երբեմն նաև հանդերձ խորհրդագութք :

գեղեցիկ երգեր կ'ըսենք՝ եթէ ըստ ի-  
մաստիցն և շարադրութեն, և եթէ ըստ  
մեր ազգասէր մտաց ըմբռնմանը, որով  
կը կրկնապատկի մեր զուարձութիր։ Ի  
զուր է ուրեմն մեզի զանոնք գովելու հա-  
մար աշխատիլ, երբ իւրաքանչիւր հայ-  
կազն իր սրտին և սիրոյն համեմատ կըր-  
նայ առաւել կամ նուազ յարգել ու սի-  
րել զանոնք։ այսչափ միայն կ'ըսենք որ  
այս երգերուն իրենց ունեցած պարզու-  
թին ու բնականութիր, զգայուն հա-  
ռաջքներն, գեղեցիկ դարձուածքներն ու  
նկարագրութիները իրենց նման պարզ

ու զգայուն այնպիսի սրտէ ու մոքէ բխած  
կ'երեան՝ որ առուակի մը մօտիկ աղքե-  
րակէն վազած ջրոյն պայծառութեանն  
ու անուշութեանը կը նմանի։ ըսել կ'ու-  
զենք, քաղցր են և պայծառ, բայց չու-  
նին այն գետօրէն վսեմութիւնն ու ա-  
ռատութիր հանդերձ պարզութեամբ՝  
ինչպէս որ ունին ուրիշ ձշմարիտ բա-  
նաստեղծական քերթութիւնները։ Բ-  
սածներնուս վկայ է ահաւասիկ այս  
երգս ալ որ Ասկեփորիկի մը մէջ կը  
գտնուի։

## ՏԱՂ ԳԵՂԵՑԻԿ

Յետ գընալս վարդին եկ պլպուն յայգին,  
Լոտես թափուր զվրանն, քաղեցաւ հոգին.  
Շ ոջէր և հարցանէր ըզիւր սիրելին,  
Լանչէր զարիֆ Փիղան 'ի մէջ գիշերին։  
Մազի ընդ քեզ ասեմ տուր ինձ պատասխան,  
Խողէր ոչ պահեցեր զվարդն իմ պատուական,  
Ու էր ամէն ծաղկանց սէլվէրու սուլթան,  
Պունովըն գեղեցիկ հոտն անմահութեան։  
Քակուի քո ամուր պարիսպտ դառնա աւերակ,  
Զ որնա ձիւղն ու տերեն ծառերուտ շիտակ։  
Մ մէն ոտն խաղաղա՞ 'ի քեզ համարձակ,  
Ա երնա՛ բոյսն և բանձար և ամէն կանաչ տակ։  
Լ կունք յորդախաղաց մի գնայք առաջ,  
Դ առեր թօթափեցէք զտերե ձեր կանաչ։  
Լ յօսիմ պարզ և ըստակ ասեմ անամաչ  
Ուր է որ աստ թողի զսիրելին իմ քաջ։  
Օ իմ վարդն յինէն տարան ւարին զիս շիւար,  
Ը ոին ըզլոյս աչացս տիրեաց ինձ խաւար։  
Բ զտիւ և ըզգիշէր ողբամ անդադար,  
Դ արձեր եմ մաղասկաթ և շունիմ դարար։  
Լ ինի թէ այգէգործն արար զայն ընդ իս,  
Տ արաւ ըզվարդն յինէն ցաւեցոյց զհոգիս։  
Բ յլ զնա ոչ տեսանեմ զինչ լինիմ գերիս։  
Փ ոխան ուրախութեան ողբ ասեմ վարդիս։  
Ա ախեմ հողմըն սաստիկ ելաւ ահագին,  
Ա ասն այն թօթափեցաւ տերելն վարդին։  
Լ ամ խորշակահար տապըն արեին

Աշար Թարշամեցոյց զգեղըն վարդին։  
 Կարծեմ եթէ ծաղկունքն արին հետ ինձ քէն,  
 Տարեալ հեռացուցին զվարդըն յինէն.  
 Եւ կամ կարկուտ եկաւ սաստիկ 'ի յամպէն,  
 Աշար զնա անողորմ կըտրեաց 'ի թըփէն։  
 Դաղկունքն ամեն ասեն նորա միաբան  
 Եթէ բնաւ չունինք 'ի վարդէն կուման.  
 Ո՞եզնէ քեզ թէսէլի հազի 'ի դատաստան,  
 Եզմէնէ քէհոօդ ու սէլի չընար։  
 Խնդրեմ 'ի յլուտուծոյ քո կեանքդ երկարի  
 Որպէս Ռշէկսանդրու մեծ թագաւորի.  
 Երքին և արտաքին չարն 'ի քէն փաղչի,  
 Վեզ աջն անեղական հովանի լինի։

Խնչպէս որ ըսինք Ոսկեփորիկի մը  
 սկիզբը դրուած է այս երգս Տաղ գեղե-  
 ցէն վերնազրով։ Պատմութք կը սկսի  
 երգը, բայց կ'երենայ թէ այլաբանա-  
 բար երգիչը իրեն ցաւը կ'ուզէ սփոփել  
 պլատւլին բերանը դրած խօսքերովը։  
 Այս պլատւլն է որ այս երգիս մէջ կը  
 խօսի, ինչպէս նաև մեր շատ երգերուն  
 մէջ ալ, որով կ'երենայ թէ այս թըր-  
 չնոց թագաւորը իր հայաստանէն և  
 դրախտէն գրեթէ բոլոր աշխարհք  
 պանդխտելին ու ցրուելին ետքն ալ՝  
 դարձեալ իրեն սիրելագոյն տեղն ըն-  
 տրեր է մեր հայաստանը, եղանակ  
 ներուն ամենէն գեղեցիկները իրեն և  
 մեր ախորժած երկրին մէջ հնչեցնե-  
 լու. և կամ իր առաջին ազնիւ սե-  
 րունդը հոն թողուցեր է՝ որով 'ի սկզա-  
 նէ հետէ մեր նախնեաց քնարերու-  
 թեանցը զարդն եղած է։ Ինյոց եթէ  
 այսպէս և եթէ այնպէս՝ մեզի ալ ոմանց  
 պէս հառաջանք մը կու գայ 'ի սրտէ ե-  
 թէ։ Ո՞ տայր յունկն իմ զերգս սո-  
 խակին 'ի հայաստանն իմ ցանկալի,,։

Իսկ գալով հիմա դրած տաղերնուս  
 գեղեցիկ մասերուն վրայ խօսելու՝ կ'ը-  
 սենք նախ թէ ասիկայ տխուր ժողովը։

դական երգ մը եղած պիտի ըլլայ, կամ  
 լաւ ևս ըսել, անշուշտ պարտիզադար-  
 մաններու յատուկ եղերգութիւն մը,  
 ( եթէ չէ՝ ինչպէս առաջ ըսինք, ցաւած  
 սրտի մը և ամուսնոյ իր հարսին դրժ-  
 բաղդ դիալուածով մը ճամբորդութեան  
 ժամանակ վախճաննելուն վրայ ըրած  
 ողը) . և ո՞ գիտէ, կը համարձակէինք  
 ըսելու, որ Ինագրատունեաց Ռշոտ Անն  
 ժամանակ՝ որ ազգին վրայ ունեցած սի-  
 րովը կը սիրէր նաև բազմամարդ, բերրի  
 և աճեցուն տեսնելիր երկիրները, ինչ-  
 պէս կը վկայէ Հովհաննես կաթողիկոս, ու-  
 րեմն ո՞ գիտէ կ'ըսեինք որ իրեն ժամա-  
 նակն ալ այնչափ ուրախութեան երգե-  
 րու մէջ երբեմն բուրաստաններու մէջ  
 չէ հնչած այս տաղս ալ. այլ իրեն ուամ-  
 կախառն և տաճիկ բացատրութիւննե-  
 րը յայտնի կ'ընեն որ աւելի նոր է։ թէ-  
 պէտ և կարծես թէ ստուգութիւն մըն  
 ալ կու տայ առջի ըսածներնուս, այս-  
 ինքն բաւական հին ժամանակներ հա-  
 նելու այս երգս, և եթէ Ռշոտոյ ալ  
 չըլլայ՝ գոնէ ուրիշ սիրելի թագաւորի  
 կամ իշխանի մը ժամանակ սեպելու,  
 այն վերջին տան խօսքերը թէ՝

Խնդրեմ 'ի յլուտուծոյ քո կեանքդ երկարի  
 Որպէս Ռշէկսանդրու մեծ թագաւորի.  
 Երքին և արտաքին չարն 'ի քէն փաղչի,  
 Վեզ աջն անեղական հովանի լինի։

Եւ անշուշտ շինողն ու ալ ըլլայ՝ եթէ  
իմաստուն քերթող մը և եթէ ժողու-  
վուրդն ամբողջ, իրենց երկրին ծաղկա-  
բեր ու պտղաբեր արգասաւորութիւնը  
տեսնելով աւելի վառուեր է իրենց միտ-

քը. վասնզի բոլոր տաղին իմաստները  
ծաղկանց և պարտիզի վերաբերեալ են.  
ևս առաւել ընտիր բանաստեղծական  
մասերը. ինչպէս են

Այգի ընդ քեզ ասեմ տուր ինձ պատասխան,  
Ընդէր ոչ պահեցեր զվարդն իմ պատուական . . .  
Դորնա ձիւղն ու տերեւն ծառերուտ շիտակ . . .  
Կունք յորդախաղաց մի գնայք առաջ,  
Օառեր թօթափեցէք զտերեւ ձեր կանաչ. ևայլն :

Ովզորական իմաստներ են ըստ ին-  
քեան՝ բայց ինչ բնական կերպերով  
բացատրուած : | Տակ Ակունից յորդախաղաց  
տողին մէջ՝ յորդախաղաց բառը ըստ  
ձեռագրին, չունէր՝ հարկ սեպեցինք  
աւելցրնել բայց թէ որ սիսալմամբ դով  
զրած սեպելու ըլլանք, ան ատեն շատ ա-  
ւելի փափուկ բանաստեղծութիւն մը կ'ե-

րեայ մեզի խաղողին ողկոյզներուն հա-  
մար ակունի որթախաղ ըսելը . և կը ստի-  
պուինք երևելի իտալացիի մը հետ մէկ-  
տեղ խոստովանելու՝ որ ժողովուրդն ալ,  
եթէ միայն ժողովուրդն է այս տաղիս  
հեղինակը, ժողովուրդն ինքնին բանաս-  
տեղծ է և բանաստեղծներու աշխոյժը  
վառող :

Ազուր են դարձեալ այն երկու իմաստներն ալ թէ

| Ինի թէ այգէգործն արար զայն ընդ իս,  
Տարաւ զվարդն յինէն ցաւեցոյց զհոգիս . ևայլն .  
և թէ՝ կարծեմ եթէ ծաղկունքն առին հետ ինձ քէն,  
Տարեալ հեռացուցին զվարդըն յինէն . ևայլն :

Վիսո՞ս որ ամէն տեղ ոչ միայն զրա-  
բառ չէ՝ այլ նաև տաճկերէնի հետ  
իրաւն է, որ եթէ մասամբ անուշութիւն  
մըն ալ տայ ու ոտանաւորին միակեր-  
պութիւնը կոտրէ՝ բայց յայտնապէս կը  
ցուցընէ որ հին գարերու արդիւնք չէ :

Դարձեալ նոյն Ասկեփորիկին մէջ  
անմիջապէս այս տաղիս ետևը տաճկե-  
րէն երգ մըն ալ կայ՝ քանի մը տեղ  
խառն հայերէն տողերով . իսկ վերջին  
տունը բոլորովին հայերէն է այսպէս .

Կուաստ Գրիգոր ոտից ձեր հող,

Միտու է խաւար և չէ տեսող .

Օ ձեզ աղաչեմ տաղիս երկող,

Մէկ ողորմի ասէք ինձ նոր :

լալը որոշ չիմացուիր . և ինչպէս որ կ'ը-  
սեն գեռ ինչուան հիմա Կրիմու հայոց  
մէջ կ'երգըցուի . որ է այս .

Էսոր ետևէն կու գայ ուրիշ մըն ալ  
ուամկերէն, առանց վերնագրի, և ամէ-  
բողջութենէն ալ ինչ նիւթի վրայ ըլ-

լալը որոշ չիմացուիր . և ինչպէս որ կ'ը-  
սեն գեռ ինչուան հիմա Կրիմու հայոց  
մէջ կ'երգըցուի . որ է այս .

Դարուն բացուեր վարդն ի պաղանին

Բաղցը եղանակէ պլպուն ու զումրին,

Աիրով կու վառին ի կարմիր թըփին

Կանաչ եւ կարմիր տերեւ կու հագնին :

Ղինով եմ գինով ցորեկն արեւով,  
Ղինով գինով գիշերն երազով.  
Ուրիսօշ եմ սարիսօշ կիւնիւշտէ ,  
Ուրիսօշ սարիսօշ կէջէ տիւշիւմէ .  
Համասփիւռ ծաղիկ անթառամելի  
Դու հազար էլեմ բըժիշկ ամենի .  
Ո՞իշտ կանաչ կենաս քան զնըշտարենի ,  
Օիս քո տեսուդ արա արժանի : Ղինով եմ:  
Վաղցրահամ ձաշակ անթառամելի ,  
Դու հազար էլեմ բերկրեալ զուարձալի .  
Դու մըսրա շաքար ծառ արմաւենի ,  
Ըողեղէն պատկեր քան ըզթերթ վարդի : Ղին :  
Վըրքում եւ զըմուռ նարդոս ցանկալի ,  
Դու կարմիր խնծոր ի մէջ տերեւի ,  
Կանաչ բուրաստան , ծաղկեալ նըռնենի ,  
Դու մուշրու էմպէր բուրումն ամենի : Ղին :  
Ծառ նարընձենի , ծաղիկ ծովային ,  
Դու սէլվի ըընար , տունկ պալասանի ,  
Ծաղկեալ բուրաստան հոտով շուշանի ,  
Դու վարդ , մանուշակ , ծով ես ծիրանի : Ղին :  
Տըպազ կարմրացեալ կայծ կարկէհանի ,  
Եաղութ ու մէրձէն լայլ պալասանի ,  
Պայծառ մարգարիտ յատակըն ծովի  
Որ գայ ի ցամաք ձեռամբ լողորդի : Ղին :  
Օօհալ մուշթարի աստղ առաւօտին  
Օօրհրա լուսաթեր զամար եւ լուսին .  
Պայծառ արեգակն երկնից կամարին ,  
Ժառիս ամպի նըման ցողես անձրեխն : Ղին :  
Գեղեցիկ պատկեր եւ տիպ հրաշալի ,  
Լուսազարդ գեղով նըման հրեշտակի .  
Շեր հոգոյ նըշան սուրբ խաչն երեւի  
Ութապան ամպան լինի աջըն հովանի  
Եւ փըրկէ ըզձեզ ի ամէն չարէ :  
Ղինով եմ գինով ցորեկն արեւով ,  
Ղինով գինով գիշերն երազով .  
Ուրիսօշ եմ սարիսօշ կիւնիւշտէ ,  
Ուրիսօշ սարիսօշ կէջէ տիւշիւմէ :